

Յ Ա Յ Ա Վ Հ

Պառկած էր Մարդը անկողին մահուան ,
Եւ՝ զիսուն վերեւ Մահը կը նրբուէր .
«Թող զիտնայ նիմա թէ կեանին է ունայն .
Ճանչնան քոդ մարդիկ իմ ուժն եւ ըսուեր» :

Նըկատեց ժըպիս՝ մեննողի դէմքին ,
Նայուածքը անոր կէտի՞մ՝ սեւեռուն .
Մահն իմասն ոգեց ճասկնալ զաղտնիքին ,
Տեսաւ իրմէ վեր լոյս մը ըողողուն :

Գ Ա Գ Ա Գ

Այնպէս ամուլ եմ նորէն ,
Տրտում , նարահաս ...
Տեղա՛ր անձրիւ յորդօրէն ,
Ծըլէ՛ր Անապատն :

Հսպասէի բերկութեամք ,
Հունձէի մը առաս ,
Խաղով , տաղով հրճաւանդ
Քաղէի իմ Ո.րսն :

Օր մ'ալ կալըս կատարած
Նայէի բերքին ,
Օրհնէի հողի եւ Ասուած
Սիրով սրտագին :

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ